

1161

1162

1163

613.8

2h - 28

8P

162

2002

2010

613.8

ՄԱՆՉ ՏՂԱՅՈՑ

Եկ

ԵՐԻՍ ՏԱՄԱՐԴԱՑ

Զգանութեան վրայ



(ԳԻԶՈՒԹԻՒՆ)

ԽՕՍՔ. Ա.Ո. ԾՆՈՂԸ, ԵԽ. Ա.Ո. ԴԱՍԻԱՐԱԿԸ



ԹԱՐԳՄ. ԳԵՐՄԱՆԵՐԵՆՔ

Ա. Պ. Հայոցի կողմէ



Կ. ՊՈԼԻՍ

ՑՊԱԳՐՈՒԹԻՒՆ Յ. ՄԱՏԹԵՈՍԵԱՆ

—
1899

33/190 - Ա. Ե.

ՅԱՌԱՋՈՒԱՆ ԹԱՐԳՄԱՆՉԻՆ

Դրոյկս իւր պարունակութեան կարեւորութեամբը, այս խնդրոյ վրայ գրուած ուրիշ ընդարձակոյն հատուներն աւելի օգտակար ըլլալու համար պատրաստուած է :

Զայս քարգմանելով նպատակս եղած է միմիայն, ինչպէս կ'երեւի մինչեւ ցարդ հրատարակած զործերէս, համերութեան օգտակար ըլլալ : Բայց մասսամբ՝ երկմտելով հեղինակին մածման ուղղութեան, մեր հմազոյն բժիշկներէն՝ Ազն. Տօրք. Թիրեալեանի Եւրկայացունելով քարգմանուրիմինս, անոր զնահատելի կարծիքն ալ առնել հարկ համարած էի :

Ազն. Տօրքօր այս առքիւ գրած նամակին մէջ կ'ըսէ . « բերկրառիր է տես-«նել նմանօրինակ աշխատութեանց յանախելլը ժա-«մանակէ մը ի վեր . զի ինչպէս ուրիշ առքիւ ալ «քած եմ, սոյն ազգ երկոց իրական պէտ կայ «հայ գրականութեան մէջ :

«Այս աշխատութիւնը իւր նախորդներէն կը «տարբերի ինչ ինչ կէտերու մէջ : Փոխանակ նկա-«րագրականին, որ այս կարգի աշխատութեանց մէջ «ամենեն փափուկ եւ ամենեն վտանգալից մասն «է, հեղինակը, ո՛ո՛ ու է, լոկ խրատականն ընտ-«րեր է իրեն ուղղութիւն . եւ այս ո՛չ յանխոր-«հուրդս : Զի ինքն իսկ համոզեալ կը քուի քէ մի՛ «գուցէ հոլանելով այն խողը, այն վտանգաւոր խողը «որ բնութեան եւ երեւակայութեան մէջ ձգուած «է իբր պատուար, գործն գլխովին վրիպի այն

معارف مهوم به نظارت جلیل سناک وختصات مه سیله طبع اول نشر

«նպատակեն յոր հասանել կոչուած էր : — Միայն
«քե չեմ կրնար մասնակցիլ այն բացարձակ վսա-
«հուրեան զոր հեղինակն յօժարակամ կը դնե խրա-
«տուց ազգեցուրեան վրայ : Խոստվանելով հան-
«դերձ խրատուց փրկարար օգուրիսնը Երբ ի դեպ
«ժամու եւ հասակի մատակարարութն, անմարք
«և ինձ հաւատալ, բազմադիմի փորձերն առաջի
«ունենալով, քե խրատուք եւ միմիայն խրատուք
«ամենայն առապար հարրուած լինի :

«Առաջին եւ հրապարակային կենաց եւ դաս-
«տիարակուրեան մեջ մեծ բարեզօրուրեանց պէտք
«կայ որ սակայն իմաստասիրուած անգամ չէ :

«Այս մասին մանրամասնորեն խօսիլը այլում
«պատեհուրեան եւ աշխատուրեան վերապանելով
«դառնանի մեր հեղինակին :

«Այս գործոյն մեջ խրատականին նետ հաջալե-
«րականն ալ մեծ ու գլխաւոր տեղ մը բռնած է
«որ ինձ յոյժ գովելի երեւցաւ : Զի սովու ո՞չ սա-
«կաւ լինալ սրտեր կը կազդրուրին եւ ի կետան եւ
«ի յոյս կը վերածնին ի դեղ եւ ի դարման փու-
«քալով : Սոսկալի պատկերներով ահաբեկելը քեւ-
«իր օգուտն ունի սակայն բազում անգամ ալ դեսի
«յուսահատուրին կ'առաջնորդէ . խակ խրատել,
«քաջալերել, յուսադրելը զերծ է յայս քերուրենէ :»

Ահա, Ազն. Տօֆքօրին այս վլայուրեան վրայ
աներկմիտ կերպով հրատարակուրեան կը յանձնեմ
զայս, հաստա հաւատենով քե հասարակուրեան
օքտակար գործ մ'ալ ներկայացունելու բաղդը
կ'ունենամ :

ՄՈՒՏՔԲ

Զգաստութեան գէմ գործուած պատանեկան
յանցանքները ծանր հիւանդութեան մը պատճառե-
րուն գլխաւորներէն են :

Մեր ակնարկած հիւանդութեան տեղի չտըր-
ուելուն համար գործադրուելիք ամենէն ազգեցիկ
միջոյն է պարզ ու մէկին խրատը . իսկ հիւանդու-
թիւնը բուժելու կարեւորագոյն միջոցներն են՝
մարմինը պատշաճապէս դարմանել եւ զգածումը
բարոյապէս բարձրացունել :

Ուստի, ի սրտէ կը փափաքիմ որ այս գրքոյկ
գտնըուի այն տան մէջ ուր մանչ մը կը մեծնայ :

Էրիկ մարդոց մեծագոյն մասը կը մեծնան
առանց յարմար ժամանակին պէտք եղած խրատը
լսած կամ կարգացած ըլլալու, եւ այդ պատճառ-
ուած շատեր մեծապէս կը վնասուին :

Ով որ մանչ զաւակ մը կը մեծցունէ, թող
սովորեցունէ անոր զգուշանալ այդ աղէտքէն :

Միայնակեաց մայր մը որ չի կրնար հեռատե-
սել իւր որդւոյն սպառնացող վտանգը, թող առնէ
կարդայ այս գրքոյկը վստահ ըլլալով որ չպիտի
վիրաւորուի իւր փափկազգայութիւնը :

Այն երիտասարդը որ ուշ մնացած է այս բացա-
յայտ գրքոյկս կարդալու, թող գիտնայ թէ ճշմա-
րիս չեն ամէն բաներ զորս կարդացած է ան-

պիտան զիրքերու մէջ . թող զիտնայ թէ իւր վիճակն անբուժելի չէ :

Այդ երիտասարդը , հոգ չէ , թող այսօրուը նէ սկսի կատարել իւր պարտաւորութիւնը . թող քաջալերուի , թող յուսայ իւր բժշկուելուն : — —

Ես չեմ յայտներ քեզ իմ անունս , ո՞վ ընթերցող . Ս.յս նիւթիս վրայ գրուած շատ զիրքեր սոսկալի հիւանդութեանց սխալ ու չափազանցուած նկարագրութիւններով լի են եւ նպատակ ունին ընթերցողին երեւակոյութիւնը յուգել եւ ներկայ կամ սպառնացող (? !) հիւանդութեանց բուժման համար « մասնաւորապէս պատրաստուած » դեղերու գործածութիւնը յանձնարարել :

Այդ տեսակ զիրքերու հեղինակները իրենց օգտին համար զրած են զանոնք եւ ոչ թէ ընթերցողին օգտին համար :

Ես չեմ յայտներ իմ անունս . դուն վերջէն կը հասկնաս պատճառը :

Պերլին

ՄԱՍՆԱԿԱՆ Ա.

ԲԱՑԱՅԱՅՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԽՐԱՏ

ԳԼՈՒԽ Ա.

Մանչ տղուն՝ դեպի պատանեկութիւն զարգացումը

Մանկական տարիքի վերջերը աստիճանաբար տեղի կ'ունենան այնպիսի փոփոխումներ որ տղուն մէջ կ'արթնցունեն սեռերու ճանաչողութիւնը , այսինքն թէ՝ արու եւ էդ ըսուած բան մը կայ :

Այդ ժամանակաշրջանը մարդուս ամբողջ էակին զարգացման համար նշանակութիւն ունեցող շրջաններէն մին է . այսինքն ով որ անտագնապ անցունէ իւր կեանքին այդ շրջանը , թող իսնդայ իւր բաղդին . բայց այդ բարեբաղդութիւնը չունեցողն ալ , ապա , այդ շրջանը անցունելէ ետքը կրկնակ դարմաններու եւ ուժաւորման պէտք ունի հանգիստ ու առանց ցաւի ապրիլ կարենալու համար :

Բազմամեայ փորձառութեամիս ու պաշտօնակիցներուս ինչպէս նաեւ վարժապետաց եւ եկեղեցականաց հետ ունեցած խորհրդակցութեամբ համոզուած եմ որ իւրաքանչիւր հօր , իւրաքանչիւր այրի-մօր եւ իւրաքանչիւր խնամատարի —

որու յանձնուած է մանչ տղու մը դաստիարակուաթիւնը — ստիպողական պարտականութիւնն է դիրհասկանալի կերպով, պարկեշտութեամբ եւ սիրալիր շեշտով լուսաբանել որդին կամ որդեգիրը

Լաւագոյն է որ դուք, հայրե՛ր, ուսուցիչնե՛ր, դուք անձամբ խօսիք տղուն . ձենէ զատ ո՛չ ոք կրնայ ընել զայդ այնչափ լաւ եւ այնչափ պարկեշտօրէն : Տղան ձենէ զատ ուրիշի ըսածին ականջ չի կախեր, ուրիշ եւ ո՛չ մէկուն ըսածը այնչափ դժալի ներգործութիւն չըներ անոր վրայ : — Եւ ի՞նչ պիտի ըսէք տղուն :

Ահաւասիկ, ըսեմ ձեզ թէ ի՞նչ կ'ընեմ ես : Կ'ընտրեմ այն ժամը երբ տղան զուարթօրէն կը զբօնուու կամ հանդարտ նատած է . (բայց ոչ թէ խաղէն յոգնած, կամ թէ տան կամ վարժարանի մէջ անհաճոյ դէպքի մը պատճառաւ տիրարեկ ըլլալուն) եւ նախ՝ կը խօսիմ մարմնական այն փոփոխութեանց մասին որ տեղի ունեցած են, կամ տեղի պիտի ունենան իւր մարմնոյն վրայ : Ապա կը խրատեմ որ պէտք չեղած ատեն ձեռք չի դպցունէ փափուկ գործարանին . կը խրատեմ՝ թէ իւր ընկերներուն մէջ կան այնպիսիներ որ ունին այդ չար ունակութիւնը եւ թէ՝ այդ ունակութիւն չատ վտանգաւոր է, եւ կը տկարացունէ, կը հիւծէ մարդուս մարմինը : կը յայտնեմ նաեւ իրեն թէ կան չար ընկերներ, սրիկաներ որ անմեղներուն ալ վարժեցունել կ'ուզեն իրենց այդ չար ունակութիւնը . եւ աղդուապէս կը զգուշացնեմ զիրենք այդ բանէն : Ասկէց ետքը կը խրատեմ մաքուր եւ զգաստ պահել մարմինը : Վերջապէս կը պահանջեմ

որ այս մասին լսած ու տեսած ամէն բաներուն վրայ տեղեկութիւն տայ ինձ, (ծնողք եւ դաստիարակիք պարտին կատարելապէս վստահելի ընել ինքինքնին, վասն զի անկարելի է ամէն վտանգաւոր սպարագաները առաջուց ցուցունել զատ զատ) վստահացունելով զինքն թէ ես պատրաստ եմ բացայայտել իրեն մութ երեւցած ամէն բան . եւ ահա, այսպէս տղան միշտ ուղղակի ինձ կը դիմէ եւ ո՛չ ուրիշներուն :

Արդէն, առաջին բառերէ ետքը տղան լուրջ եւ ուշագիր վիճակ մը կ'առնէ : Խօսակցութենէս ետքը քառորդ ժամ մը եւս քովէս չեմ հեռացուներ զինքը : —

Ստիպողարար կը յանձնարեմ որ այս խրատը կարելի եղածին չափ դիրհասկնալի եւ բացայայտ ըլլայ :

Թէ այս եւ թէ յաջորդ գլուխներուն մէջ բառ առ բառ չեմ կրնար գրել ի՞նչ որ սէտք է ըսել տղուն . բայց սովորաբար աղուն հետ շրջաբերութեամբ խօսիլն ալ պատշաճ չէ . այս մասին որչափ յառաջ երթալու պէտքը հարկ է ճշտել եւ չափել պարագային համեմատ :

Գործնական փորձառութեանս առաջին տարիներուն մէջ յաճախ կը վախնայի յատակ ու բացայայտ բացատրութենէ . կը վախնայի որ մի՛ գուցէ աղուն լսելիքը պղծեմ . բայց վերջ ի վերջոյ զղջացի այդ աստիճան փափկանկատութեանս համար, վասն զի տղան ուշագրութեամբ մտիկ կընէր ինձ, բայց ըսածս կատարելապէս չէր հասկընար . եւ տարիներ ետքը համոզուեցայ թէ ըստ

բաւականին լուսաբանած չէի զինքը , թէ՝ ուզած էի զգուշացունել զինքը բայց չէի կրցած :

Կը կրկնեմ թէ հօր մը , մօր մը կամ դաստիարակի մը բերնէն լսուած խրատն ու բացայայտութիւնը ամենէն աւելի ազդեցիկ կ'ըլլան : Եթէ բացարձակապէս անկարելի ըլլայ համակերպիլ ըսածիս ; այն ատեն պէտք է որ տանը բժշկին բերնով ըսել տրուին այս մասին որ եւ իցէ խրատ եւ բացատրութիւն . (Ես արհեստիս գործնական շրջանին մէջ շատ անգամներ այնպիսիներու տեղը բռնածեմ , որոնք չեն կրցած յաղթել իրենց ամօթղածերկչոտութեան) :

* * *

Տղան քանի մեծնայ , այնչափ յառաջ երթաւ պէտք է խրատի մէջ :

Ես այնպէս կը կարծեմ թէ պէտք է այսպիսի պարագաներու մեծագոյն մասին մէջ , նախ գործարանաւրութեան զարգացման վրայ ընդհանուր ծանօթութիւն մը տալ , այսինքն՝ սապէս թէ « երբ ծաղկիները բացուին որձայ եւ իգայ կոչուած արու եւ էդ գործարաններ կը բուսնին իրենց մէջ . բայց ատոնք անմիջապէս չեն հպիր իրարու , այլ՝ բաւական ժամանակ ետքը , այսինքն երբոր հասուննան :

Գործարանաւր էակի մը զիրքը որչափ բարձր ըլլայ բնութեան դասակարգերուն մէջ , այնչափ երկարաւել է հասունութեան համելու ժամանակիջոցը :

Քու անձիդ վրայ յերեւան եկած , տղայուս

թենէ է պատանեկութիւն մտնելու փոփոխակերպութիւնն ալ ծաղկի մը բացուելուն կը նմանի : Այդ ծաղկիլը հոգածու պահպանովթեան պէտքունի զօրաւոր կերպով աճելու համար :

Ասոր կը հետեւին վերոյիշեալ խրատները , եւ երբեւ վերջին խօսք , պէտք է աւելցունել :

« Սրդ , սիրելի զաւակս , աւելի պարզ ըսեմ : Դուն քու մէջդ հակամութիւն մը կը զգաս աղջկանց հետ տեսնուելու . այո՛ , ազնուացուցիչ եւ երջանկարեր յարաբերութիւն մ'է այդ որ տեւական կ'ըլլայ եթէ խօսքս մոխի ընես : Պիտի գայց օր մը որ գուն ալ աղնիւ ու զգաստ ամուսին մը պիտի ունենաս , բայց ատոր համար գուն ալ ինքնինքդ զգաստ ու աղնիւ պահելու ես . զգաստմարմնովդ , զգաստ ու աղնիւ՝ մտածումներովդ : Մի զիջանիր իսկ ձեռքին հպիլ այնպիսի մի աղջկան զոր գուն քեզի իրբեւ քոյր չես նկատեր . գիտցած եղիր որ այնպիսի անկերալ , թշուառ աղջկիներ կան որ ամենուն ալ ձեռք կու տան , որ ամենուն ալ կը ժպտին եւ ամենուն ալ կարծես հոգի կու տան զանոնք իրենց ճանկերուն մէջ անցունելու համար : Աստուծոյ սիրուն համար , հեռու կեցիր այդպիսի աղջկիներէն , մի՛ հետեւիր անոնց : Եթէ անոնք քեզ նային , դուն երես դարձուր անոնց . Եթէ քեզի հետ խօսիլ ու զեն , խոժոռ դէմքով արհամարհէ զանոնք եւ հեռացիր :

« Իսկ երբ զգաստ ու պարկեշտ աղջիկ մը անկեղծիկ համակրութիւն մը թելազրէ քեզի , անիկա սուրբ է քեզի համար . դուն ալ հանդէպ անոր :

ունեցած վարմունքիդ մէջ զգաստ եղիր . մաքուր
պահէ երեւակայութիւնդ երր զայն մտածես : »

* * *

Մանաւանդ զիւրագրգիռ եւ տաքարիւն բնու-
թեան տէր եղողներուն հետ խօսուած ատեն ,
մարդուս՝ իւր անձը զսպելու , իւր անձին տէր
ըլլալու առաքինութեան մասնաւոր կոչում մ'ընել
անհրաժեշտ կը համարիմ եւ ասոր համար ալ կ'ըսեմ .

« Երբ զօրաւոր դրդում մը զրդոէ զքեղ , եւ
ուղէ այնպիսի ճամբու մը մէջ դնել զքեղ ուր
պէտք չէ ոտք կրիսել , այն ատեն մտածէ թէ ա-
նասունն է միայն որ կուրաբար կը հետեւի իւր
քնազդման եւ դրդման . իսկ մարդու ինքզինքին
տէրն է եւ ունի ինքզինքը զսպելու կարողութիւնը :

« Եւ երբ գուն ինքզինքդ զսպես քու ասպագայ
ազնուագոյն նովատակիդ հասնելու համար , պէտք
ունեցած ոյժդ կատարելագործած կ'ըլլաս : »

* * *

Սա չմոռնամ ըսել թէ այս գլուխն մէջ , աղբ-
ուելիք խրատին նիւթը եւ ձեւը մրայն ցոյց տուած
եմ . իսկ այդ խրատին տրուելու եղանակը ամէն
անդամ պէտք է խօսողին եւ խրատուողին անձնա-
յատուկ բնութեան համաձայն տեղի ունենայ .
մերթ այս եւ մերթ այն պարագայն մէջ բերելով
եւ այդ ալ մերթ սրտագին եւ հանդարտ կամ
մերթ դիմամբ խիստ խօսելով :

* * *

Ե՞րբ . տղուն ո՞ր տարիքին մէջ պէտք է ծառ-
նօթացունել այդ բանը իրեն :

Իմ կարծիքս այն է որ տղան 12 կամ 13 տա-
րեկան ըլլալէն անմիջապէս ետքը , այսինքն ար-
բանքի հասնելէ առաջ պէտք է ծանօթանայ այդ
բանին :

Թէպէտ տղուն այդ տարիքը այդ ծանօթու-
թեան համար շատ կանխահանս է ըսողներ ալ կան ,
սակայն ես իմ փորձառութեան յենլով խորհուրդ
չեմ տար այդ ժամանակն անցունել . եւ այս՝ եր-
կու պատճառի համար :

Նախ՝ թէ ինչպէս յայտնի է , մարդ արբունքի-
կը հասնի ո՛չ թէ մէկէն ի մէկ , այլ՝ աստիճանա-
բար . հետեւալէս կարելի չէ որոշ ժամանակ մը
հաստատել ատոր համար . եւ երկար սպասելն ալ
ուշ մնալու վտանգն ունի . ուստի լաւ է որ կա-
նուխէն արուի այդ ծանօթութիւնը , քան թէ՝ ուշ :

Երկրորդ՝ թէ երբ պէտք եղած ծանօթութիւնը
առաջուց տրուի աղսւն , ապա իւր վրայ տեսած
փոխութիւնները փոխանակ զրդոիչ հետաքրքրու-
թիւն մը յառաջ բերելու , ինքզինքին զգաստ ու-
շադրութիւն մը կը թելադրեն , որով , անտարակոյս ,
տղուն երեւակայութիւնն ալ հանդարտ կը մնայ :

* * *

Բայց ով որ այդ ծանօթութիւնը խրատի
եղանակով իւր որդւոյն արբունքի հասնելէն առաջ
անոր տալու համար ամօթ կը զգայ , այդպիսին
թող ընտրէ յարմար ժամանակ այն ատենը երբ

անոր վրայ տեսնէ արբունքի հասած ըլլալու նշան-ները : Այդ ատեն երբ մարմնոյն զարգացումը նոր շրջանի մը մէջ մտնելով նոր զգացումներ եւ նոր գաղափարներ մուտ կը գտնեն անոր մէջ , բացայայտութեան պէտքը անհրաժեշտ է : Եթէ այդ բացայայտութիւնը չի տրուի , սա մեծ վտանգը յառաջ կուգայ որ զաւակդ ուրիշ տեղերէ կը քաղէ այդ ծանօթութիւնները , եւ ասոնք ալ պիղծ աղ-րիւրներէ զիւրաւ կ'առնըուին :

Եւ այս ինչո՞ւ համար — Որտվհետեւ զաւակդ չի համարձակիր քեզի բան հարցունելու , եւ դուն ալ ամօթ կը զգաս պէտք եղածը զաւկիդ ըսելու :

Գ Լ Ո Ւ Խ Բ.

Պատաճեկուրիւն

Իւրաքանչիւր ոք պարտի ամէն բանէ առաջ լաւագոյն , բարձրագոյն իտէալի մը հետապնդիլ :

Բայց առն եւ կնոջ յարաբերութեանց մէջ ի՞նչէ բարձրագոյն բանը :

Սրտի այսինքն հոգւոյ , զգածման այնպիսի զարգացում մ'է այդ , որով անմաքուր գաղափար երբէք չի ծագիր մարդուս մէջ :

Այդ նպատակին հասնիլ կարելի՞ է :

Այս' , անկարելի չէ այդ երբ հայր ու մայր լու կատարեն իրենց պարտականութիւնը :

Մայր մը իւր կարծածէն շատ եւ շատ աւելի

բարիք կրնայ ընել իւր որդւոյն եւ չի կրնար : Պատճառ : — Վասն զի մէկ կողմէն հնաւանդ ամօթզածութիւնը , եւ միւս կողմէն իւր անգի-տութիւնը կ'արգիլեն զինքն այդ բարիքն ընելու :

Մօր մը պարտաւրութիւնն է գիտնալ իւր որդւոյն սպառնացող վտանգները :

Եթէ ճանչնայ այդ վտանգները , պիտի գտնէ զանոնք հեռացաւնելու միջոցը , եւ այս' շատ ան-գամ բնազդումավ :

Ուզիղ դաստիարակութիւնը սա' հետեւանքը կ'ունենայ որ՝

ա , պատանին կը խորչի անպարկեշտ կնոջ մը հետ որ եւ իցէ յարաբերութիւն ունենալէ .

թ , եւ իւր սիրուը ջերմագինս կը բարախէ այն-պիսի աղջկան մը համար միայն , զոր չպիտի յամե-նայ իւր ամուսինն ընելու :

Այս երկու հանգամանքները բաւական են տղուն :

Ասոնք թէպէտ կատարեալ ապահովութիւն չեն ամէն մօլորութեան դէմ , բայց կ'ազնուա-ցունեն տղուն նկարագիրը , մաքուր կը պահեն անոր երեւակայութիւնը , որոնցմով տղան այնպէս մը կը զարգանայ որ կնոջ մը քով գտնուած ատեն , մօր կամ քրոջ քով գտնուածի պէս կը վարուի , եւ ասոնք ալ անոր տղայ հասակէն մաքուր կնոջա-կանութեան գաղափարականը կը մարմնացունեն :



Գ. Հ. Ա. Խ. Խ. Գ.

Պատանիները լուսաբանելու խորհուրդին դեմ
առարկութիւններ : — Այդ առարկութեանց
հերքումը :

Հոգածու ծնողքներ պիտի առարկեն ինձ թէ
« միթէ աղէ՞կ բան մ'ըլլած կ'ըլլամ երբ որդիս
լուսաբանեմ . ատով ես թելազրած չե՞մ ըլլար իւր
մէջ այնպիսի գաղափարներ եւ զդացումներ որոնք
թերեւս օրերով եւ տարիներով անծանօթ մնային
իրեն . ես իրմէ բարձած չպիտի՝ ըլլամ այն անմե-
ղուկ միամտութիւնը որ աւելի օգտակար է իրեն : »

Ատոր կը պատասխանեմ թէ անկարելի է որ
որդիդ անտեղեակ մնայ այն դէպքերուն որ մար-
դուս ծննդեան կը վերաբերին : Այն սիրուն աւան-
դավէպը թէ ժամկոչ ախապար փոքրիկ եղայր
մը բերած է , շատ կանուխէն կը սիրի տարակու-
սելի ըլլալ եւ թերեւս քու անձնական յիշողու-
թիւնդ ալ կը վկայէ քեզ ատոր այդպէս ըլլալուն :

Մանաւանդ (եւ այս վճռական պատճառն է) կարօղ ես որդույդ ականջը հեռու պահել անպար-
կեշտ բառերէ : Քու որդիդ լու կրթուած է , լու .
բայց դրացիդ տղան ալ այնպէ՞ս է , ինչպէս նաեւ
այն օտար տղան որու կը հանդիպի որդիդ դպրո-
ցին մէջ , զրօսավայրին մէջ , ծովու բազնիքի մէջ
եւ ուրիշ տեղեր :

Միեւնոյն ճամբէն անցնող անկիրթ մէկը ան-
պարկեշտ բառ մը կ'ըսէ զոր որդիդ կը լսէ . այդ

բառը կը բաւէ զաւկիդ փափուկ անգիտութիւնը
բիրտ գիտութեան փոխելու :

Դորովագութ հայրեր , չը ահայեաց մայրեր եւ
խոհական դաստիարակներ ամէնքն ալ հաստատած
են իմ փորձառութիւնս , թէ կու գայ ժամանակ
մը որ այլ եւս կարելի չէ տղան միամիտ անգի-
տութիւնը պահպանել :

Սակայն երբ գո՛ւն չի լուսաբանես որդիդ , ի՞նչ
կ'ըլլայ հետեւանքը : Գլուխ հանուած թեթեւաբարոյ
մանչ մը կը սրատմէ անոր իւր նոր սորված բաները :

Կամ թէ գրքի մը մէջ գտնուած որ եւ իցէ
բառ կ'արթնցունէ տղան միտքը :

Եւ դուն կը կարծե՞ս թէ կարենաս հսկողու-
թեանդ ենթարկել ինչ որ տղադ կը կարդայ : — Ո՞չ ,
ատրիկա չես կրնար ընել : Եւ եթէ՝ որդիդ ձեռք
առնէ Աստուածաշունչը եւ կարդայ այն հատուած-
ները , որոնց վրայէն ուսուցիչն իսկ սովորաբար
հարեւանցի կերպով կ'անցնի . — Եւ այդպիսի տեղեր
չատ կան անոր մէջ :

Եւ երբ որդիդ այդ եղանակով լուսաբանուի
առանց քու մասնակցութեանդ , գիտե՞ս ինչ կ'ըլլայ
իւր հոգեկան վիճակը : — Կէս մը երկչոս , կէս մը
ցանկացող կ'ըլլայ :

Եւ չգիտնալով ներելի եղած բանին սահմանը
չի համարձակիր քեզի բան հարցունելու . Եթէ խելքը
գլուխու տղայ է , ի սկզբան գրեթէ չի զրադիր այդ
հարցական նիւթերով . դարձեալ դպրոցը , իւր
ընկերները , իւր նախասիրած զբաղումները առա-
ջուան պէս կը հետաքրքրեն զինքը . միայն թէ
ատկէց ետքը լսած ամէն երկդիմի բառերուն

աւելի՝ ուշադրութեամբ ականջ կը դնէ , ամենասպարզ դիտողութիւն մ'իսկ սխալ կը հասկնայ եւ իրեն անծանօթ մնացած բաներուն կը վերագրէ :

Եւ ահա՛, այդ վայրկենէն միտքը կը կորսընցունէ իւր կուսութիւնը : Եւ կամ վերջապէս — եւ այս՝ յոռեգոյնն է դժբաղդաբար որ կը պատահի յաճախ — անխնամ մեծցած տղայ մը գիջութեան յարելով , բրոբականտա մը կ'ընէ զայն . քու զաւկիդ ալ կը վարժեցունէ ձեռքով խաղալը : Եւ քու որդիդ ալ այնպէս , անոր պէս կ'ընէ առանց գիտնալու թէ գէշ բան մ'է ըրածը :

Կամ թէ՝ առանց ուրիշէ սովորելու , ինքնին կը գտնէ ձեռքով խաղալու այն վատ գործողութիւնը :

Դժբաղդաբար , հոգւոյ՝ զգածման անբժութիւնը պահապան չի կրնար ըլլալ ատոր դէմ *) :

Կամ թէ անպարկեշտ կնջ մը հանդիպելով անմիջապէս սեռային յարաբերութեան կը սկսի . բան մը որ շատ կանխահաս ըլլալուն համար

*) Յաջորդ զուխն սկսելէ առաջ , սա եւս լսեմ թէ շատ հայրեր առարկած են ինձ թէ « որդիս , զզուշացնելու համար , դեռ պէտք չոնի կարծեմ բացայսյտ ապղաբարութեամ . իւր միտք պղտորած չէ , եւ ինքն պարկեշտ է . իւր այդ պարկեշտութիւնը չի պահպաներ զինքը գիշութենէ : »

Դժբաղդաբար անհիմն է այդ կարծիքը , այդ յոյսը . զգածման եւ զգայութեան անբժութիւնը , պարկեշտութիւնը օգուտ չունի այդ մասին . Մենք շատ անզամ կը լսենք ազնուական երիտասարդներ եւ չափահաս այրեր — որոնց ըսածին նշարտութեան վրայ կասկածիլ ներելի չէ — որոնք կսկծալով կ'ըսեն . — և Զէի կարծեր թէ ըրած գէշ բան էր . պարկեշտութեան բնազդս որ ուրիշ ամէն յարաբերութիւններուն մէջ զօրաւոր էր , առաջնորդ էր ինձ , այս բանին հակառակող թեթեւ ազդեցութիւն մ'իսկ չունեցաւ իմ վրասւ : »

Իրեն այդ տարիքին մէջ , թոյն է մարմնոյն բայց ասոնց ամէնքն ալ կարծիք կամ գուշակութիւններ չեն որ կ'ըսեմ , այլ արդիւնք իմ փորձառութեան զոր ունեցած եմ ամէն դասակարգի անձանց հետ տեսնուելով :

Սակայն երբ ըսածիս պէս , գո՛ւն լուսարանես որդիդ , նա պիտի դիտնայ :

Թէ՝ գրգռելու չէ իր ծննդագործարանը .

Թէ՝ անզգոյշ անձեր կան որ այդ գրգռութեան կը մոլորեցունեն զինքը :

Եւ դուն ալ կը խրատես զինքը

Թէ՝ պարտի զգաստ մնաւ իւր մարմնովը , իւր երեւակայութեամբը :

Այսպէս , պատճառ պիտի ըլլաս որ որդիդ մաքուր մարմին մը եւ անրիծ հողի մը ունենայ , որով անիկա ալ արդէն իսկ իրեն համար նուիրական յիշատակիդ կրկնապէս պիտի օրհնէ , երբոր տարիներէ ետքը , իւր նուազ երջանիկ ընկերներէն լսէ թէ ժամանակին խրատ տուող լարեկամ մը ունեցած չ'ըլլալուն համար թշուառ եղած են :

Միլիօնաւոր անձեր տարիքնին առնելէ ետքը մեղադրած են իրենց ծնողքները , իրենց գաստիարակները ըսելով թէ « ինչո՞ւ համար ժամանակին պէտք եղած ծանօթութիւնը չեն տուած մեզ . մենք ալ հիմա ուրիշներուն պէս զօրաւոր , ուրիշներուն պէս երջանիկ պիտի ըլլայինք : »

Քու որդիդ անոնց պէս զքեզ մեղադրելու պատճառ չպիտի ունենայ . այլ պիտի օրհնէ քու յիշատակիդ եւ պիտի լսէ թէ « հայրս , մայրս զգուշացուցած եւ պահպանած են զիս : »

ԳԼՈՒԽ Դ.

Գիջուբիւն

Մանչ տղայոց ծննդագործարանին՝ շիմամբ յառաջ բերուած՝ խտղտումը հեշտական զգացումներ եւ հեշտախտիկ մտապատկերներ կ'արթնցունէ : Այդ շիմամբ խտղտումը գիջութիւն կը կոչուի : Զգացուած այդ հեշտանքը հակամութիւն մը կը թելադրէ անգամ մ'եւս կրկնել զայն, եւ այսպէս՝ գիջութիւնը կը կրկնուի ամէն օր շարունակ : Գիջութիւնը մեծ վնասներ կը պատճառէ մարմնոյն, մարդուո՛ կեանքէն հաճոյք զգալու յօժարութեան, եւ մոքի կարողութեան զարգացմանը *) :

Շատ մեծ ջանքեր եղած են գոնելու համար ախտանիշեր, որոնցմով կարելի ըլլար ճանշնալ գիջագործն : Բայ իս կարելի չէ անվրիպելի ախտանիշեր սահմանել :

Այդպիսի ախտանիշեր քննել գոնելէ աւելի

*) Վնասաբեր ազդեցութեանց մանրամասն նկարագրութիւնը, ըստ իս, մեղաղելի անզգուշութիւն մ'է : Ոչ-քժիշկներու կողմէ այս նիւթիս վրայ զրուած ժողովրդական զրեթէ ամէն զիրքեր զէշ հետեւանքները մութ զոյներով, այսինքն սիսալ կը ներկայացնեն :

Այդ նկարագրութիւններ գիջութեան հետեւանքին ենթակայ ըլլալէ աւելի թշուառ կ'ըննեն մարդու, մանաւանդ այնպիսին որ փափկակազմ է կամ զրգուն երեւակայութեան տէր :

Ես եպերելի կը դատեմ այդ անզգուշութիւնը :

Կարեւորագոյն է ատոնց կազմութեան պատճառին, այսինքն գլխաւորապէս գիջութեան առաջքն առնել :

Հայր, մայր, դաստիարակ պէտք է որ արգիշեն, զգուշանան, հսկեն որ գիջութիւնը գոյութիւն չգտնէ . եւ ասոր համար պէտք է լուսաբանեն, խրատեն եւ զգուշացունեն տղան :

Ըսեմ նաեւ թէ՝ նոյն իսկ եթէ կարելի ըլլայ գիջութիւնը կատարելապէս արգիլել, եւ եթէ այդ մասին արուած ծանօթութիւնք արթնցունեն իսկ առաջին գգացողութիւնը, սակայն խրատով, գրեթէ ամէն պարագայի մէջ, կարելի կ'ըլլոյ արգիլել ասոր չափազանցութիւնը . այնպէս որ խրատէ ետքը այլ եւս մարդ կը դադրի գէթ ինքզինքին չափազանց վնասելէն . բան մը զար ես յաճախ գտած եմ առանց խրատի մնացողներուն վրայ :

Աւելցունեմ նաեւ սա ուրախասիթ գիտողութիւնը թէ՝ շատ հազուադէպ է որ գիջութեամբ այնպիսի վնաս մը յառաջ գայ զոր վերջապէս կարելի ըլլայ բուժել : Ընդհակառակն՝ կարելի է որ ամէնքն ալ կամ գրեթէ ամէնքն ալ բժշկուին երբ այդ չարարեր ունակութիւնը բողորովին դադրեցունելով նշդութեամբ կատարուին բժշկին պատուեները :

Կամ սխալում, կամ նպատակաւոր խարէութիւն է ըսել հիւանդին թէ կուրութիւն, խլութիւն, սեղագարութիւն, սերնդագործելու անկարողութիւն, հիւծախտ կը սպառնան իրեն : Ասոնք կարելի է որ պատահին, ինչպէս որ արգէն տկարակազմ անձինք ուրիշ զանազան յայտնի կամ

անյայտ պատճառներէ ալ կրնան ենթարկուիլ այդ
հիւանդութեանց :

Բայց՝

ա, հազուադէսլ է որ միակ, թէպէտ յաճա-
լակի կրկնուած վնասակար պատճառէ մը հիւան-
դութիւն յառաջ գայ : Ընդհակառակն՝ կարդ մը
վնասառու ազդեցութեանց մէկ տեղ գալովէ որ
ծանր հիւանդութիւններ յառաջ կու գան .

բ, եւ մարդկային բնութիւնը հակառակ իւր
տիարութեան այնչափ տոկուն է որ երկար ժամա-
նակ, շարունակաբար վնասներու ենթակայ ըլլալէ
ետքն իսկ հիւանդագին վիճակի մը չենթարկուիր .
Իրօք ալ շատ անգամ հիւանդութիւնները կը
վանէ իրմէ :

Միւս կողմանէ ճշմարիտ է նաեւ թէ միանգամ
եւեթ ներգործող վնասը ծանրագոյն հետեւու-
թիւններ կարենայ ունենալ . եւ թէ բազմանգամ
կրկնուած վնասառու ազդեցութեան մը լոկ վերջին
ներգործութիւնը վնասէ ենթակային .

Ուստի այսօր իսկ պէտք է խուսափիլ այդ
վտանգէն եւ . . . ազատիլ :

* * *

Այս վտանգին ենթակայ հիւանդաց մեծագոյն
մասը կը սկսին, զայս կարդալով, ըսել «ես ալ
վարակուած եմ գիջութեան մոլութեամբ» .

Գիջութիւնը շատ քիչ անգամ մոլութիւն է .
այսինքն այն ատեն եւ այն անձին համար որ
արուած բացայայտ կրատի հակառակ ետ չի կե-

նար գիջագործութիւնէ, կամ տարիքն առնելէ
ե'տքը վար կը դնէ իւր այդ վատ ունակութիւնը :

Մանչ աղայոց շատերը կամ բնաւ չեն խրա-
տուիր կամ թէ պէտք եղածին չափ չեն խրա-
տուիր . ասկէ զատ իրենց որոշողութիւնը դեռ
զարդացած չըլլալուն չենք կրնար անոնց ըրածը
մոլութիւն անուաննել :

Իսկ եթէ գիջութիւնը սկսած է ծանր յանցանք
մ'ըլլալ, (եւ այս խրատուած եւ խելահաս երի-
տասարդաց վրայ) այն ատեն մարդու նկարագիրն
ալ ենթակայ կըլլայ աղետաբեր հակազդեցու-
թեանց, բայց ո՛չ այնչափ աղետաբեր՝ ինչպէս կը
ցուցունեն ժողովրդական-բժշկական գիրքերը :

Թէ՛ պաշտօնակիցներուս եւ թէ իմ մասնաւոր
փորձառութեանս համաձայն կարելի է որ այդ
անձինք վերստին ունենան զգաստ, արգասա-
բեր կեանք մը եւ հոգեկան զուարթ ու խաղաղ
վիճակ մը :

~~~~~

Գ. Լ. Ո. Խ. Խ. Ե.

Երիտասարդաց համար մասնաւոր խրա

Երիտասարդաց շատերը կանխապէս ժամանա-  
կին բացայայտ կերսով խրատուած չեն, որպէս զի  
ետ կենան իրենց մոլորութենէն :

Ժամանակին՝ պէտք եղածին պէս ըսուած չէ  
իրենց թէ ինչ բանէ զգուշանալու էին :

Այդ երիտասարդները ուրիշի մը միջոցաւ

Վարժուած են գիշութեան եւ կամ (որ յաճախ կը պատահի) ինքնին սովրած են անոր, առանց կաս-կածելու իսկ թէ չատ գէշ բան է բրածնին :

Այդ չարիքը բաւական ժամանակ տեւելէ ետքը տարուք բարեկամ մը կ'ըսէ իրենց թէ չատ գէշ բան է բրածնին եւ կամ այս գրքոյիլ կար-դալէ ետքը կ'իմանան թէ որպիսի վատ ունակու-թեան մը վարժուած են . եւ կամ այդ չար գործէն յառաջ եկած տկարութեան մը պատճառաւ բժշկի դիմելով անոր խրատէն կը լուսաբանուին :

Ուրեմն երեք գլուաւոր պարտականութիւններ կը ծագին կատարուելու :

1. Կատարելապէս ետ կենալ գիշագործութենէ եւ ատոր համար ալ պէտք է հաստատամիտ ըլլալ, հաստատ մնալ այդ որոշման վրայ : Կրնայ ըլլալ որ այդ որոշումը ժամանակ մը յարգուելէ ետքը նախկին ունակութիւնը վերստանայ իւր ոյ-ժըլ . այդ ատեն տկարութիւնն ալ վերստին յերե-ւան կ'ելնէ եւ ենթական որտի խորէն վիզջ մը կը զգայ սապէս . « անկեղծօրէն կամք ըրի, խոս-տացայ ես ինձ զգաստ մնալ, բայց արդ կը տես-նեմ որ չիջած, կորսուած է ինձ համար ամէն լաւագոյն դրդում, ամէն հաստատ յառաջադրու-թիւն : »

Ասոր կը յաջորդէ խոր տիսրութիւն կամ տա-րապայման յուսահաստութիւն մը . բայց այդ պա-րագային մէջ ալ կը խրատեմ քեզ, կատարելապէս ետ կենալ այդ յոտեգոյն ունակութենէն, հաստատ որոշում տալ եւ բանել . եւ երբ մէկ թոյլ վայր-կենիդ անգամ մ'իսկ մոլորիս . տարակոյս չի

կայ թէ մեծ սիսալմը գործած կ'ըլլաս, այո՛, շատ մեծ սիսալմը . բայց ատոր համար վշատելու պէտք չի կայ . վերատին որոշչ հաստատ մտքով՝ չկոկնել այդ վատ գործը . եւ եթէ անգամ մ'ալ մոլորիս, յաջորդ անգամին ապահով եմ թէ պիտի յաջողիս չմոլորիլ :

2. Երիտասարդաց շատերը անմիջապէս ինք-զինքնին կը զսպեն եթէ դիրք մը կարդան կամ բարեկամի մը խրատէն խմանան թէ չար ու վտան-գաւոր գործ մ'է ըրածնին : Ատոնք այլ եւս բա-ցարձակապէս զգաստ կը մնան . կը հսկեն իրենց ամէն մտածումներու վրայ եւ խելքերնին մտքեր-նին իրենց պաշտօնին, իրենց գործին կու տան :

Բայց իրենց անցեալը միտք բերելով երբ իրենց ըրածը յիշեն, խոր տիսրութիւն մը կը հա-մակէ զիրենք: Իրեւե կատարեալ պարկեցու, մաքուր ու զգաստ անձ, կը դողան իրենց ըրածէն : Եւ կ'ըսեն « ո՛վ գիտէ ինչ պիտի ըլլայի եթէ յարմար ժամանակին բացայացտ խրատ մը տրուած ըլլար ինձ . ինչ եմ ես այժմ. անկատար արարած մը . եւ ի՞նչ կրնամ ըլլալ այլ եւս » :

Դարձեալ կը կրկնեմ . դադրեցուր այդ վատ ունակութիւնը եւ փրկուած ես :

Այո՛, ճշմարիտ է թէ գուն մարմնով ուժեղ, մտքով առոյգ չես, մինչդեռ կրնայիր ըլլալ . գուն, այո՛, անկատար արարած մ'ես, բայց այդ ոչ թէ Զ-Յ տարիէ ի վեր, այլ քու առաջին մանկութե-նէդ ի վեր այդպէս ես : Հզօրագոյն նկարագրով եւ ազնիւ թոքերով օժտուած մարդ մը իսկ չի կրնար իւր մարմնական եւ մտաւորական ամէն

ոյժերը հաւասարապէս զարգացունել։ Այդ ոյժերու մէկ մեծ մասը զարգացման ատեն ետ կը մնայ միւսներէն։ հետեւապէս կատարեալ մարդ չի կայ, ամէն մարդ անկատար արարած մ'է։

Արդարեւ, քու անգիտութիւնդ եւ այդ պատճառաւ ինքինքիդ հասուցած վլասդ արդէն գըտնուած պակասութեանց վրայ նորեր աւելցուցած են եւ հիմա դուն առաջուցնէ աւելի անկարողութիւններ, թերութիւններ ունիս եւ կեանքդ զուրկ է խնդութիւնէ, մանաւանդ ապրելու ուրախութենէ. բայց դուն միմիայն քո՞ւ անձդ կը մուածես. դուն պարտաւորութիւններ չունի՞ս քու նմաններուդ հանդէպ։ Դուն կ'ըսես քեզի համար թէ չարժեր ապրիլ այս կեանքը. բայց միթէ դուն ուրիշին համար ալ չե՞ս ապրիր. Դուն կրնա՞ս ուրանալ թէ ուրիշ որեւէցէ օգտակար նպատակի մը համար կոչում չունիս. Դուն ալ ապագային երբ չափահաս մարդ մ'ըլլաս եւ քու խրատներով վեզդ փրկես քեզի ծանօթ պատանիները այն չափն որու ենթարկուեցար, դուն կը կարծես թէ քի՞չ բան ըրած կ'ըլլաս։ Մեծ բան չէ հարիւրաւոր, հազարաւոր անձեր հեռու պահել այն խորազագաց ցաւէն զոր դու կը զգաս։

3. Եղածին համար զգացուած ցաւին կ'ընկերանայ չափազանց անձկութիւն մը, երկիւու մը ապագային համար. — եւ այդ բնական է երիտասարդութեան համար։

Եւ եթէ այդպիսի մէկու մը ձեռքը դիրք մ'անցնի որուն մէջ գիջութեան հետեւանքը առաւել չափազանցութեամբ նկարագրուած ըլլայ, կը

խոռվի, խելքը զլիւէն կ'երթայ եւ կը տարակուսէր այլ եւս առողջ ու երջանիկ կեանք մը անցունել կարենալուն։ Եթէ աւելի կանուխուէն որոշած ըլլայի բոլորովին ետ կենալ գիջութենէ, թերեւս կարելի ըլլար, կ'ըսէ. Խակ այժմ կը կարծէ թէ ամէն ինչ կորսուած է։ « Ինչո՞ւ նեղեմ անձս հիմա. այլ եւս ամէն ինչ անօդուտ է. դժբաղդութիւնը արդէն յառաջ գացած է. »

Ու ասանկով՝ արդէն գտնուած չարիքին վրայ նոր անպատճէ ութիւններ կ'աւելնան եւ մարդ ատով այնպիսի վիճակի մը կը մատնուի որ կրնայ անտարակոյս աւելի յոռեգոյն վիճակի մը առաջնորդել, մարմնով ու մոքով կատարելապէս կործաննել ենթական։

Արդ, կը խրատեմ քեզ որ այդ անպիսան գրքին պարունակութեան չի հաւատաս։ Ճշմարիտ չէ դուն անբուժելի կերպով վլասած ես անձիդ. քեզի չի սպառնար ո՛չ կուրութիւն, ո՛չ յեմարութիւն, ո՛չ ջզային ծանր հիւանդութիւններ եւ ո՛չ ալ հիւծախտ. այս', ասոնցմէ եւ ո՛չ մին։ Դուն սկսէ այսուհետեւ ուղիղ ճամբէն քալել, դադրեցուր վատ ունակութիւնդ եւ անյողդողդ չարունակէ այդպէս եւ դուն ալ պիտի ունենաւ փափագած առողջութիւնդ։

Ուրեմն, արիացի՛ր. լրջօրէն մտադրէ բացարձակապէս զգաստ ըլլալ քու գործերուդ, քու խոսքերուդ եւ մտածումներուդ մէջ եւ անյողդողդ կերպով կատարէ քու պաշտօնդ եւ քու մերձականերուդ հանդէպ ունեցած պարտաւորութիւններդ. այս ընթացքով չարունակէ եւ պիտի օգտուիս։

## Գ Լ Ո Ւ Խ Զ.

Մայրերու համար խրաս

Երեք դիտողութիւն ունիմ ընելիք .

Ա. Փոքրիկ մանչերը հակամտութիւն մ'ունին բաղնիքի տաշտին մէջ լոգցած կամ օրօրոցին մէջ հանդարտ պառկած ատեն իրենց փոքրիկ ձեռքով փափուկ դորժարաննին շշափելու :

Աչալուրջ աղախին մը չի ներեր ատոր . տղաւն ձեռքը մէկդի կ'ընէ , բայց առանց հապճէպի , առանց իրար անցնելու . . . սակայն առանց ձանձրանալու :

Երբ մանչուկը քիչ մը մեծնայ , սպասուհին կամ մայրը կ'ըսէ անոր . ո՛չ , ո՛չ սիրունիկս , այդ բանը չըլլար . եւ երբ անիկա այդ արգելքն ըմբռնելու չափ մեծցած ըլլայ , անմիջապէս կը գոչէ բընի՛ւ , պա՛պա' :

Ինչպէս ըսի , կը խնդրեմ , ուշադիր ըլլալու է ատոր առանց աճապարանքի եւ առանց ձանձրանալու :

Սնցողակի կերպով ըսեմ նաեւ թէ կը գտնուին չար սպասուհիներ որոնք իրենց խնամքին յանձնուած տղայոց լացը , ճիչը դադրեցունելու համար դիտմամբ կը խողստեցունեն անոնց փափուկ դորժարանները :

Շատ դատապարտելի բան է այդ :

Բ. Բարեկեցիկ դասին պատկանող երիտասարդներէ շատեր ըսած են ինձ թէ « մինչդեռ

շատ փոքր էի , զիս երեկոյին անկողին տանուլ սպասուհին չորս կողման կը խառնէր :

Այդ պարագային մէջ է , ահա' , որ կը դրդուի կանխահաս զգայութիւնը :

Գ. Մերթ (բայց դժբաղդաբար յաճախ) կը պատահի որ մանչ մը աղախինէն կամ դայեակէն ուրիշ անբարոյականութիւններ ալ կը սովորի :

Սիրելի մայր , ըսէ քու փոքրիկ որդւոյդ . « սիրելի զաւակս , մի՛ դպիր անոր , եւ թող մի՛ տար որ ուրիշ մէկը դպի անոր , կը լսե՞ս անուշիկս »

Այսպէս ըսէ , բայց առանց յուզուելու . այլ կատարեալ հանդարտութեամբ ու պարզութեամբ : Ըսէ՛ այսպէս երբ ներկայ է աղախինը կամ դայեակը , ոչ թէ հարցում դեմք , այլ զգուշացունելով :

Զգուշացէ՛ք , սիրելի մայրեր եւ զգուշացուցէ՛ք :



## Գ Լ Ո Ւ Խ Է.

Երիտասարդաց առողջապահիկ կրուքեան վրայ

Փորձառութիւնը կը սովորեցունէ թէ մարդուս համեմատաբար արրունքի ուշ հասնիլը ընդհանրապէս \*) զօրաւոր առողջութեան եւ կեանքի եր-

\*) Դիտմամբ ընդհանրապէս կ'ըսեմ , վասն զի շատ բացառութիւններ կան ուր կանխադէպ զարգացում մը (բայց ոչ միակողմանի) ամուր եւ տեւական նարմութեան եւ առողջութեան մը ընկերացած է .

կարատեւութեան կը նպաստէ , եւ տարակոյս չի կայ թէ սեռային հասունութեան կանխահաս երեւում ալ օդտակար բան մը չէ :

Այն պարագաները որոնք իմ զննութեանցս համաձայն յարմար են այդ կանխահասութիւնն արգիլելու , կ'ուղեմ ամիսովիել հոս (մասամբ՝ կրկնելով) :

ա. Կարելի եղածին չափ պէտք է զգուշանալ նպատակաւոր կամ պատահական շարժմամբ , փափուկ գործարանին տեղական գրգռութիւն մը պատճառելէ :

բ. Բնական վիճակները պէտք չէ ծածկել տղայէն , այլ ամենայն պարզութեամբ եւ տղուն ըմբռնելու կարողութեան զարգանալուն համեմատութեամբ , յայտնելու է անոր , որով եթէ որ եւ է մէկէ մը անպարկեցո բառ մը իսկ լսէ , այդ լսածը ազդեցութիւն չունենար իւր վրայ :

Եւ ասով ալ կարելի կ'ըլլայ այդ հասակէն , հանդարտ պահել տղուն երեւակայութիւնը :

գ. Պէտք է շրջահայեցողութեամբ ընտրել կարդալիք գիրքերը , աղուն յարարերութիւնները եւ միշտ հսկել տնօնց վրայ :

Կարելի եղածին չափ հեռի պահելու է տղան անպարկեցո եւ երկդիմի գրուածքներէ :

դ. Ուտելիք եւ ըմպելիք պէտք է որ չափաւոր ըլլան եւ ո՛չ գրգռիչ :

Այս խնդրոյն վերաբերեալ գրուածքներէ շատերը մեծ կարեւորութիւն կու տան այդ կէտին : Այդ գրուածքներ ամէն բոյժ ինչպէս կ'ըսեն « բնական » կենցաղավարութենէ կը սպասեն , այսինքն

չգործածել ո՛չ համեմ , ո՛չ թէյ , ո՛չ խահուէ , ո՛չ դարեջուր , ո՛չ գինի եւ ո՛չ միս :

Բացայայտ կերպով սա ըսեմ թէ պէտք չէ հետեւիլ այդ միակողմանի վարդապետութեան , այսինքն ուրիշ դարմանի չդիմելով լոկ կենցաղավարութեան այդ եղանակով գոհանալուն , ինչպէս կ'ընեն շատ ծնողքներ , այդչափը բաւական համարելով : Այդ եղանակը թէպէտ անյարմար չէ , բայց միշտ երկրորդական միջոց մ'է օգնութեան :

ե. Կրթութեան այժմու եղանակին պատճառաւ տղայք օրուան մեծ մասը նստած կ'անցունեն . ուստի ատոր համար պարապոյ ժամերու ատեն պէտք է բացօդեայ տեղերու մէջ մարմնամարզել , լողալ , ձիարշաւել , փոխոփակի կամ կանոնաւոր քապէս :

Դիտել տալ պէտք կը զգամ թէ մարմնամարզի տեսակներէն մէկ քանին մանաւանդ մագիելը երբեմն տղուն զգայութիւնը կ'արթնցունեն . (ինչպէս նաեւ փոքր տղայոց փայտէ ձիերու վրայ հեծած խաղալը) . ուստի պէտք չէ չափազանցել մարմնամարզի այդ տեսակները .

## ՄԱՍԻՆ Բ.

### ԲՈՒԺՈՒՄ

#### ԳԼՈՒԽ Բ.

Երիտասարդաց Տկարութեանց բուժումը

Այս մասին մէջ կ'ուզեմ մեր խնդրոյ նիւթեղած հիւանդութեան կարեւորագոյն վիճակները ցոյց տալ :

ա. Երեւակայութիւնը հակամէտ է շատ արագ ենթակայ ըլլալ զգայական մտապատկերներու .

բ. Դրգուուած գործարանները հակամէտ են իրենց ցայնվայր ունակութիւն եղած գործողութիւնը շարունակելու , եւ սերմնահոսութեան համար զգացուած այդ մեծ հակումը պատճառ կ'ըլլայ այնպիսի խանգարումներու որոնք յաճախ արգելք կ'ըլլան հիւանդին՝ բնական կերպով ուժաւորուելուն :

գ. Մարսողութեան խանգարումներ յառաջ կու գան :

դ. Ամբողջ ջղային դրութիւնը գերազրգուութեան կ'ենթարկուի : Կամքը չունենար իւր նախուին կորովը : Մկանունք կը կորսնցունեն իրենց առաջուան պնդութիւնը եւ մարմնոյ զանազան

մասերու վրայ անհաճոյ զգայութիւններ յառաջ կու գան : Քունը ամբողջապէս կ'անհետանայ , որով մարմին ու միտք չեն գտներ այլ եւս այն սովորական կազդուրումը զոր քունը կը պարզեւէ :

Զգածումը , այսինքն անհատին հոգեկան կազմութիւնը տիսուր մտապատկերներ կը ստեղծէ : Թէեւ մերթ յոյս մը կը ծնի , բայց այդ ալ շուտով տեղի կու տայ անձկալից վախի մը առջեւ : Անցեալին նկատմամբ զգացուած զիղջին եւ ինքնամեղադրանքին վրայ կ'աւելնայ առագային համար ալ թախծալից անձկութիւն մը :

ե. Անհատին առանձնայառուկ վիճակին համեմատ , արդէն հիւանդութեան հակամէտ այս կամ այն գործարանին վրայ խանգարումներ յառաջ կու գան :

### ԲՈՒԺՈՒՄ

ԱՅՍ ԱՄԷՆ ԶԱՐԻՔՆԵՐԸ ԿՐՆԱՆ ԴԱՐՄԱՆՈՒԽ :

Բայց ինչպէս : Դիտե՞ս :

Ամէն բանէ առաջ գուն քու բժիշկդ ըլլալու չես : Պէտք չէ նաեւ որեւկից գրքի մը պարունակութեան հետեւելով ինքվինքդ դարմանես , ենթադրելով իսկ որ լաւագոյն եղած ըլլայ այդ գիրք :

Ինչպէս ըսած եմ , դարձեալ կը կրկնեմ թէ ժողովրդային — բժիշկական գիրքերու մեծագոյն մասը իմաստակ անձանց կողմէ գրուած են , (ուրոնց մէջ դժբաղդաբար հազուագիւտ են բժշկաց

կողմէ գրուածները) որ ո՛չ նպատակ ունին քեզ խրատելու եւ ոչ կարողութիւն՝ քեզ օգնելու : Անոնք կ'ուզեն ահարեկելով զքեզ իրենց «ընդհանրական մէկ դեղլ» յանձնարարել :

Միթէ կայ այնպիսի ընդհանրական դեղ մը որ վերակենդանացունէ կենաւական շիջած ոյժերը :

— Ո՛չ : Եւ ով որ այդ նպատակով բան մը կուտայ քեզի, խարդախութիւն մ'է ըրածը :

Ականջ մի՛ կախեր այնպիսի «գաղտնի միջոց»-ներու կամ կարծեցեալ «փորձուած մեթոս» ներու զորս գրքի մը կամ լրազրի մը մէջ գովարանուած տեսնես :

Մի՛ վստահիր ինքզինքնին րժիշկ անուանող այնպիսի անձանց որ հիմնական ուսում չեն առած այլ միայն հարեւանցի ծանօթութիւն մ'ունին արուեստին վրայ :

Թերեւս զուն առարկես թէ «անիկա որ գաղտնի մեթոս մը կը յանձնարարէ», տառապող մարդկութեան օգտին համար կ'ընէ զայն : Անիկա կ'ըսէ թէ հաղարաւոր հիւանդներու վրայ փորձելով գուհացուցիչ արդիւնք ունեցած է եւ թէ իւր քով ունեցած վկայագիրները կը հաստատեն ըսածը :

Բայց ես ալ քեզի կ'ըսեմ թէ՝ մի՛ հաւատար ո՛չ իւր ըսածին եւ ո՛չ իւր վկայագրերուն, որչափ կնիք կամ ստորագրութիւն որ ալ ունենան : Այդ վկայագիրները կամ խարդախուած են, կամ գրածնին չգիտցող անձանց կողմէ ստորագրուած են եւ կամ այնպիսի անձանց կողմէ տրուած են որոնք ինքզինքնին ծանր հիւանդութեան մը ենթակայ կարծած են :

Ասկէ վատ դիտել կու տամ նաեւ թէ նա որ կը գովէ իւր դեղը կամ մեթոսը, չի խօսիր անոնց վնասներուն վրայ : Պատուաւոր եւ ճշմարիտ բժիշկը շարունակ կը հետազօտէ իւր ցուցուցած դեղին արդիւնքը . նա վստահ է իւր ըսածին, ըրածին եւ ընելիքին վրայ : Նա իւր արուեստին սահմաններուն մէջ համարձակ կը շարժի եւ կ'ըսէ «ես այս բանը կրնամ ընել, բայց այդ բանը չեմ կրնար ընել : »

Ճշմարիտ բժիշկէն ճշմարտութիւն կ'ընդունիս խոկ ուրիշներէն սուս խօստումներ, որոնց արդիւնքն է դառն յուսախարութիւն :

Բժիշկները շատ անգամ կը հանդիսին այնպիսի հիւանդներու որոնց թեթեւ հիւանդութիւնները աւելի այդ գաղտնի միջոցներուն կամ դեղբրուն գործածութեամբը սաստկացած են :

Դարձեալ կը խրատեմ, պէտք է որ բժիշկի դիմես : Բայց ո՞ր բժշկին : — Անոր՝ որ ժամանակ ունի քեզի համար . որ կը հետաքրքրի քու վիճակիդ :

Այդ ալ քու ծնողքիդ, քու ազգականներուդ բժշկն է :

Եթէ չես կրնար ընտրել այդպիսի բժիշկ մը, կամ բացարձակապէս անկարելի կ'ըլլայ քեզ բացուիլ անոր, ուրիշ բժշկի մը դիմէ, անոր՝ զոր գուն կը ճանչնաս, զոր քու ազգականներդ կը յանձնարեն քեզի, զոր ընդհանրութիւնը իրեւ ճարտար բժիշկ կը ճանչնայ :

Պէտք է որ վստահութիւն ունենաս բժիշկիդ վրայ եւ վստահութիւն ցուցունես անոր : Ամէն

բան պէտք է յայտնես անոր, ամէն ինչ որ կը  
նեղէ զքեզ այժմ, եւ այն ամէն բաները որոնցմէ  
կը վախնաս տպագային համար :

Այն ատեն, ահա՛, անիկա կատարելապէս  
ճանչնալով զքեզ, օդտակար կրնայ ըլլաւ քեզի :

\* \* \*

Բայց եթէ դուն ինքինքդ բժշկի մը ցոյց  
տալու համար տուած խորհուրդիս բացարձակա-  
պէս չկարենաս հետեւիլ, յատկապէս կը յանձնա-  
րաբեմ քեզ, յսուեզոյն վիճակի մը զերծ մնալու  
համար ոա՛ հետեւեալ ընդհանրական խրատները,  
զսրս փորձառութեամբս ճանչցած եմ թէ լաւա-  
գոյն են :

1. Զափաւոր եղիր ուտելիքիդ եւ խմելիքիդ  
մէջ, բայց զգուշացիր միակողմանութիւնէ . այսինքն  
լոկ կանաչեղէն լոկ խմորեղէն ուտելէ : Խահուէ,  
թէյ, գինի եւ գարեջուրի ոլէս գրգորչ ըմպելինե-  
րու գործածութիւնը եւ քանակը հիւանդին ան-  
հատական վիճակին համեմատ կ'որոշուի : Սակայն  
սա եւս ըսեմ յատկապէս թէ բացարձակ ժուժկա-  
լութիւնը միայն բացառիկ պարագաներու համար է :

2. Զգուշացի՛ր չափազանց պաղ կամ տաք բազ-  
նիքէ . (15 աստիճանէ վար պաղ եւ 28 աստիճանէ  
վեր տաք ջուրերը չափազանց կը համարուին) :

Դժբաղդաբար այս կարեւոր խրատին հակա-  
ռակ կը վարուին անոնք որ որ եւլիցէ գրքի մը  
պարունակութեան համեմատ կը դարմանեն ինք-  
զինքնին :

3. Զգաստ եղի՛ր խօսքերուդ եւ գործերուդ  
մէջ :

4. Հետեւաբար զգաստ պիտի ըլլաս նաեւ  
երեւակայութեամբդ :

5. Կրցածիդ չափ գործունեայ եղիր քու  
պաշտօնիդ գործերուն մէջ . բայց ո'չ թէ ժամա-  
նակ մը չափազանց աշխատելէ ետքը շատ օրեր  
ալ անգործ մնալով, այլ օրական աշխատութեան  
ժամերդ կանոնաւորապէս որոշելով :

Եւ երբ կեանքիդ վրայ յետագարծ ակնարկ  
մը ճգելով անցեալդ քննես եւ ախրութեամբ հա-  
մակիս, միտք բեր իմ խօսքս թէ՝ մի՛ մտածեր  
անցեալիդ վրայ, յուսա՛ որ քու առջեւդ ամբողջ  
կեանքի մը ունիս ապրելու . եւ այդ տպագայ  
կեանքիդ մէջ օդտակար գործունէութիւն մը պիտի  
ունենաս ուրիշներուն համար :

—————♦♦♦————

## Գ. Լ Ո Ւ Խ Թ.

Զափանաս արանց բուժումը

Յաճախագոյն պատահած նեղութիւնները հե-  
տեւեալներն են .

ա. Գործարաններու չափազանց յաճախա-  
գէպ գործունէութեան պատճառաւ, գիշերային  
քունը կը խանգարի :

բ. Մարմնոյ զանազան մասերու վրայ անհա-  
ճոյ զգայութիւններ յառաջ կու գան, եւ ատոնց

Կ'ընկերանան երկուոտ անձկութիւններ որ գործառանային դժնդակ ցաւերու ռահվիրաններն են :

Մասնաւոր պարագաներու մէջ, ենթական այդ անձկութեանց պատճառաւ ինքզինքն անբուժելի հիւանդութեան մը աէր կը կարծէ եւ այս կարծիքին մէջ այնչափ ամուր սեւեռեալ կը մնայ որ զաւկի, ամուսնոյ, ընտանիք կազմելու, անձնաւկան աշխատութեան եւ ընկերական պարտաւորութեանց համար ունեցած իրնդերը, եռանդը կը շիշանին իւր մէջ :

գ. Երբեմնի գերազրգութեանց գիտակցութիւնը տարակոյսի մէջ կը ձգէ մարդս թէ գործարաններն ընդհանրապէս իրենց խոկան պաշտօնները կրնա՞ն կատարել դեռ, կամ թէ պիտի կրնա՞ն կատարել :

Եւ կամ՝ հիւանդին այնպէս կը թուի թէ իւր բովանդակ մարմինը, գործարաննաւորութիւնը այն աստիճան սարսուած խանդարուած է որ մարմնական տոկուն զօրութեան մը վերստացումը անկարելի է այլ եւս :

Ինքզինքին համար այդ վիճակը հոգ չպիտի ընէր . . . բայց արի տես որ ժամանակէ մը ի վեր փափաք մը ծնած է իւր մէջ պարկեշտ կնոջ մը բաղզը տեւականապէս իւր բաղդին հետ միացունելու : « կրնա՞ն ընել այդ բանը » կը հարցունէ ինքնիրեն « պէտք չէ՞ որ երիտասարդական յանցանքս քաւեմ կատարելապէս հրաժարելով այդ մտադրութենէս : Արդէն մարմնոյս վիճակն ալ այդ հրաժարումը չի՞ պահանջեր ինձմէ : »

Այս խորհրդածութենէ անմիջապէս ետքը

յուսով համակուած կը յարէ, « այն ատեն դեռ տղայ էի, չէի գիտեր ըրածս, իսկ այժմ ամուսնանալու համար լուրջ փափաք մը զգալս երաշխաւորութիւն չէ՞ որ իրաւունք ունիմ դեռ ձեռքս կնոջ մը նուիրելու :

Եւ եթէ իրօք թշուառ ըլլայի, որչա՛փ դժբաղդպիտի ընէի իմ սիրելի, խեղճ ու ազնիւ կինս :

դ. Նատ պարագաներու մէջ իրօք ծանր հիւանդութիւն մը կամ որեւէիցէ գործարանի մը պաշտօնին մէջ խանդարում յառաջ կու գայ :

թէ մինչեւ որ աստիճան յառաջացած է այդ հիւանդութիւն եւ մինչեւ որ աստիճան յուսալի է աստոր բուժումը : Ասոնք խնդիրներ են :

ե. Ուրիշ պարագաներու մէջ մարմինը բարձրաստիճան գիւրազրգուականութիւն մը ունենալով հանդերձ չի հիւանդանար, բայց մարդուն ապրելու ուրախութիւնը կը նուազի : Այդ վիճակը դէմքին վրայ կամ վարմանքին մէջ չերեւիր յայտնապէս : Մարդ ընկերական եւ անձնական պարտաւորութիւնները կը կատարէ թէ եւ, բայց իւր ամբողջ վարմանքին մէջ մեքենական բան մը կայ կարծես : Իւր զգացուղութիւնը չունենար նախկին առուղութիւնը եւ նկարագիրն ալ կը կորսնցունէ իւր ձեռներեցութիւնը . ապրելու փափաքը մարածէ եւ զգացումները տափակ, ցուրտ կ'երեւին գիտողին :

\* \* \*

Այս ամէն անփափաքելի վիճակներ կը մեղմանան եւ յաճախ իսկ կրնան բժշկուիլ :

Երբ գործարանային խանդարումներ յերեւան գան, սովորաբար կարելի է կատարելապէս կանոնաւորել զանոնք :

Եւ ամուսնանալը կարելի կամ անկարելի ըլլալու ինդիրն ալ շատ սփառագաներու մէջ հաստատական կերպով կը վճռուի :

Զգածման դասարկութիւնը, զգացողութեան տափակութիւնը յաճախ կարելի կ'ըլլայ բուժել :

### Ի՞՞ն Զ Բ Ն Ե Լ Ո Ւ Ե

Ա. Նախ պէտք է հետեւիլ նախորդ գլխում մէջ գրուածներուն, այսինքն՝ Հիւանդը պէտք չէ ինքնիր գլխուն դարմանէ ինքզինքը, այլ պարտի բժշկի մը դիմել, եւ ամէն ինչ անծածուկ յայտնել անոր. զինքը ճնշող մտածումները պարտի յայտնել այդ հմտութեալիքին :

Որով՝ հիւանդը առարկայապէս իրմէ դուրս հանած կը համարի այն բանը որ զինքն կը խռովէր և որով բժիշկն ալ ամբողջապէս եւ կատարելապէս կը տեսնէ, կը քննէ հիւանդին հոգեկան վիճակը եւ մտածումները :

Խելացի մարդ մը հաւատալու չէ թէ որ եւ իցէ գեղարանական պատրաստութիւն կրնայ մարդուս երիտասարդութիւն պարզեւել :

Բ. Բժիշկը հիւանդութեան վիճակին վրայ կատարեալ ծանօթութիւն ունենալով, անոր համեսմատ կը կարգադրէ հիւանդին կերառութիւնը,

մտաւորական աշխատութիւնը եւ զբօսուցիչ զբաղումները :

Հիւանդը երբեմն ինչ ինչ պարագաներու մէջ իւր բնազդումովը կ'ընտրէ իրեն համար լաւագոյն եղածը. բայց շատ անգամ ալ այդ բնազդում կը մոլորի սովորութեան անյարմարութեամբ կամ ժողովրդային-բժշկական սխալ վարդապետութեամբ եւ եղանակներով. (այսինքն՝ լոկ բանջարեղին ուտել. ստէալ մարմինը լուալ պաղ ջրով. ամենեւին չխմել ոգելից ըմպելի եւ կամ թէ՝ ընդհակառակն ոգելից ըմպելի՝ մանաւանդ գարեջուր՝ շատ գործածել). ահա այդ ատեն յամրազդեցիկ կերպով պէտք է կատարուի փոփոխումը :

Գ. Որեւկոցէ գործարանի մը վրայ զգացուած ցաւը պէտք է ցաւած տեղին դուրսի կողմէն՝ եւ կամ ներսէն գործածելի այնպիսի դեղով մը գարմանել, որուն բուժիչ ազդեցութիւնը հաստատուած ըլլայ բժշկին ուշադիր եւ մանրաքննին զննութիւններով :

Դ. Հիւանդին գաղափարականութիւնը պէտք է արթնցունել եւ եթէ ունի աւելի գրգռել եւ զօրքացունել զայն. այսինքն հիւանդը պէտք է իրեն համար հաճելի գաղափարական մը ունենայ որպէս զի անով զրադի :

Մարդս ինքն իրեն համար չապրիր. ուրիշներուն համար պարտի գործել :

Երիտասարդութեան մէջ բաւական է որ նկարագիրը գաղափարական մ'ունենայ. չափահասութեան մէջ այդ գաղափարականը գործունէութեան պէտք ունի :

Ով որ ընտանիքի մէջ կ'ապրի , եթէ ուղէ ։  
աշխատութեան անսպառ ասպարէզներ կը գտնէ ։  
միշտ նորանոր զբաղումներով :

Ամուրի անձեր ինչպէս նաեւ ընտանիքի հայրեր որոնք բարեկեցիկ են եւ մշակեալ մտքի տէր , իրենց երջանկութիւնը հանրութեան օգտակար զբաղումներու մէջ կը գտնեն միայն :

Բայց փառասիրական ունայնամտութիւնը մասն ունենալու չէ այդ գործին մէջ :

Ե. Այն անձը որ կեանքի ժամանակամիջոցին մէջտեղերը հասած է , պարտի ալ եւս համբերատար ըլլալու քաջութիւնն ունենալ հիւանդագին վիճակներու հանդէպ :

Այժմու գաստիարակութեան եղանակը եւ տնտեսական անբաւական վիճակը պատճառներ են որ համեմատաբար շատ քիչ անձեր կը յաջողին չափահասութեան տարիքը թեւակոխել կատարելապէս մաքուր եւ առողջ մարմնով :

Ամէն ոք սովորելու է իւր բաժնին ինկած ցաւը կրել համբերատարութեամբ . ատով դեռ բաւական բան շահած կ'ըլլայ եւ շատ ու շատ անձեր կան որոնց բաժին ինկած է աւելի ծանրագոյն բեռեր ։



### Վ Ե Բ Զ Ա Բ Ա Ն


Արդ , սիրելի ընթերցող , կը բաժնուիմ քենչ . եւ երբ այս գրքոյկու անգամ մ'եւս կարդաս ու անոր պարունակութեան վրայ խորհրդածես լրջութեամբ , կարծեմ թէ սիրտի ըսես . — « Բարեկամ՝ մը խրատեց զիս : »



## ՅԱՆԿԱ

|                                                                          |    |
|--------------------------------------------------------------------------|----|
| Յառաջաբան թարգմանչին . . . . .                                           | Գ- |
| Մուտք . . . . .                                                          | Ե- |
| <b>ՄԱՍՆ Ա. — Բացատրութիւն եւ խաւ</b>                                     |    |
| Գլուհի Ա. — Մանչ տղուն՝ դէպի ի պատա-<br>նեկութիւն զտրգացսւմը . . . . .   | 7  |
| Գլուհի Բ. — Պատանեկութիւն . . . . .                                      | 14 |
| Գլուհի Գ. — Պատանիները լուսաբանելու<br>խորհուրդին դէմ առարկութիւններ . — |    |
| Այդ առարկութեանց հերքումը . . . . .                                      | 16 |
| Գլուհի Դ. — Գիշութիւն . . . . .                                          | 20 |
| Գլուհի Ե. — Երիտասարդաց համար մաս-<br>նաւոր խրատ . . . . .               | 23 |
| Գլուհի Զ. — Մայրերու համար խրատ . .                                      | 28 |
| Գլուհի Է. — Երիտասարդաց առողջապահիկ<br>կրթութեան վրայ . . . . .          | 29 |
| <b>ՄԱՍՆ Բ. — Բուժում</b>                                                 |    |
| Գլուհի Ը. — Երիտասարդաց տկարութեանց<br>բուժումը . . . . .                | 32 |
| Գլուհի Թ. — Զափահաս արանց բուժումը                                       | 37 |
| Վերջաբան . . . . .                                                       | 43 |





1161-1163

2m

2013



